

ՅԵՂԻՆ ՅՈՒՌՈՒԹՔԸ

Քընարս գինիին մէջը թաթխեցի ,  
Եւ երբ ըսկըսայ նըւագեղ ես զայն ,  
Այգիէն խուժը խուժը այրիներ անցան :

Քընարս աղբիւրին մէջը թաթխեցի ,  
Եւ երբ թըրջըւած նըւագեցի զայն ,  
Սափորով արցունք առնելու եկան :

Քընարս արեւին մէջը թաթխեցի ,  
Երբ զո՛՛՛՛՛ի ձայնով նըւագեցի զայն ,  
Մանուկներ եկան սուրերու նըման :

Քընարսիս՝ գայլէն աղէք մը տըւի ,  
Եւ երբ ըսկըսայ նըւագեղ ես զայն ,  
Եթէ լեռնէն անդին ոչխարնե՛ր փսխան :

Քընարս մոխիրին մէջը թաթխեցի ,  
Երբ ճարձատման պէս նըւագեցի զայն ,  
Այդ օր գիւղիս մէջ ՏըղեհՆեր ինկան :

Քընարս բոցերուն մէջը վառեցի ,  
Հոգիս խորը Տըթիւններ ինկան ,  
Որոնցմով կ'ուզեմ այրե՛լ ամէն բան :

ԵՂԵՐԱՄԱՅՐԵՆՈՒ ԳՈՎՔԸ

Երեք եղբայր ունէինք  
ԽորՏուրդի պէս կարեցին ,

Երեք քոյրեր ունէինք  
Սիւնի մը պէս վառեցին :

Երեք գաւա՛կ ունէինք  
Հանձարի պէս խղդեցին ,  
Երեք ոչխա՛ր ունէինք  
Իրենցնուն պէս մորթեցին :

Երեք տուներ ունէինք  
Բոյնի մը պէս քանդեցին ,  
Երեք ծըխա՛ն ունէինք  
Յոյսի՛ մը պէս մարեցին :

Երեք տառա՛ր ունէինք  
Բաղդի մը պէս թուցուցին ,  
Երեք փանդա՛կ ունէինք  
Կուրծքի մը պէս կոտորեցին :

Երեք յոյսե՛ր ունէինք  
Թարմ ծառին պէս կարեցին ,  
Երեք ձամբա՛յ ունէինք  
Երկնքի պէս ծածկեցին :

Այս ամենուն դէմ, ափսո՛ս ,  
Բողբեղու Տամար ստիկ ,  
Երեք Աստուած չունէինք . .

ԼԵՒՈՆ ԵՄԱՆՆԵԼԸ

ՎԵՐՋԻՆ ԺՊԻՏԸ

Գ...ի յիւստակից

Անդրիկ ենմակ գազար անոր  
Դեռ նոր կ'ողոնէ այդուն պայծառ եղ .  
Չտակին մէջեղ , լրտիկ , մեկաւոր ,  
Հանդար կը փայլի սոսքան վառ ցոյ :

Քրոչնիկը կ'երգ այդ նոն զրարք .  
Գեթ կը նոսի ձորէն զարուն ,  
Սրգաւոր կընջ փայլերով նանգարս .  
Դասեմ ու մտք անտառ կը քօթուեի խոր ուն :

Թաւուսին խոր ինկած մեկաւոր  
Երկինք սենեռած մեղուակըն ալուին ,  
Վիթաւոր քայ մը պարկած է անմայն ,  
Կարծես սենյակնով կը սպասէ մէկին :

Լքուած է փողը ձորէն անաւոր ,  
Քրտարար այլեւս գրեզակն հրաբեկ ,  
Ու ամբիխային գոռուսմ ու ծիխոր  
Չեն արնագանգոր լեռներն սնայեկ :

Կը փքչէ հովք ձայնով լալագին ,  
Ու թեւք բացած արծիւի հանգոյն՝  
Մեղմիկ կը ճրպի փայլ լայն վերքին ,  
Ու վրասանագազ կը փակչի հեռուն :

Կռուցայ գազար իրան անայի .  
Ստրտափն ու անր կ'իջեմ սկարան .  
Ուրտն ու ազաւ կըտիջով վայրի ,  
Կը սօնեն մանուան օտը յարթական :

Ու ամայութեան գիրք մեկաւոր ,  
Հըսկայ ու անուս լեռներու կողմին ,  
Կը ննջէ կրթինն անմայն ու անդորր ,  
Կը ննջէ մի՛նակ՝ ծրպիք Եւրոպին :

Քամին ողբանայն կը դարչի յանկարծ ,  
Ուրտը մէկէն կը կենայ անճար՝  
Դիտելով կից մը մագերէն արծկլած  
Որ կուգայ կրթած լեռ , ձոր , ապարած :

Թախիծը ինն է կարծես՝ կը փութայ .  
Անս էն կեցաւ կրթինի կողմին .  
Կուրծք վիտերու ալիքներ կուտայ .  
Սիրուն այ՛եր յառած է վերքին :

Ու ցափ թափէն կողպըւած Եուրոպ  
Կը ննջէ էնոր ձայնը ինչպէս լար .  
Ու կ'երգէ Բաջին երգը զրտորէն՝  
Ծրպիկն ու լացը խառնելով իրար :

Եւ ա՛յս հրաբորք երգի հրնչումէն  
Ձեզային բացաւ այ՛եր կամաց ,  
Բայց վառ գորովի ծրպիք կրկին  
Դալկացած դէմքին քառեցաւ սառած :

ՄԱՆՈՒՆԻ ԿՐԻՍՏՈՍ